

## ԱՆՏԵՂԵՐ ՀԱՐՈՒՄԱԾՆԵՐ

ԱԱՏ անգամ ինձի ալ հարցում եղած  
է Մխիթարեան Հայրերու աշխարհաբարի  
ոճին մասին, թէ արդեօք իրենց այդ ոճը  
կը համապատասխանէ՝ դարուս արեւմտա-  
հայ բարբառին, այսինքն՝ թէ ունի՞ այն  
պարզ և սահուն ձեւը, զոր կը գործածեն  
արեւմտահայ զրագէտներ :

Որպէս ամենամօտիկ աշակերտը հանգուցեալ Հ. Արսէն Ղազիկեանի, որու կապուած էի որդիական սիրով և պարզութեամբ, ինձի ուղղուած վերոյիշեալ հար-

ցուսրս պատասխանը շատերուն համար կարեւորութիւն մը պիտի հազնէր, քանի որ կը նկատուէի մէկը, որ տեղեակ է Միւթարեաններու լեզուական կարողութեանց:

Երկար լուսութենէ վերջ՝ դարձեալ տեղս  
կ'առնեմ «Բազմավէպ»ի սիւնակներուն մէջ  
և կ'ուզեմ վերոյիշեալ հարցուամին պա-  
տասխանը տալ: Բայց առկէ առաջ կ'ու-  
զեմ խօսիլ այն անտեղի հարուածներուն  
վրայ, որոնք վերջերս սկսած են հոս հոն  
երեւալ արեւմտահայ մեր եղայրներուն  
կողմէ, որոնց մէկ մասին վրայ չ. թ. թու-  
մաճան խօսած է «Բազմավէպ»ի անցեալ  
տարուան 6-9 թիւերուն մէջ: Արդարեւ,  
սխալ և կեղծ կարծիք մը կը տիրէ շատ  
մը արեւմտահայերու մօտ, թէ Միսիթա-  
րեաններու աշխարհաբար ոճը առնուազն  
յիսուն տարի ետ մնացած է, եւ թէ ա-  
նոնք չեն քալեր ժամանակին հետ: Իր  
ամբողջութեանը մէջ այս կարծիքը սխալ  
և կեղծ է ինչպէս ըսի: Պէտք չունիմ ա-  
նուններ յիշելու, ըսածս ապացուցանելու  
համար, քանի որ չեմ ուզեր անձնակա-  
նութեան երթաւ: Ամբողջ հայ գրական  
աշխարհը կը ճանչնայ սակայն Միսիթա-  
րեան այն Հայրերը, որոնք կը գրեն այսօր-  
ուան աշխարհաբարով և չունին ետ մնա-  
ցած ըլլալու մակդիրը:

Ստիպուած եմ դարձեալ մեռնողներէն  
Հ. Արսէն Ղազիկեանը յիշելու։ Իր ուժը  
կրնայ և պէտք է ըլլայ օրինակ՝ մեր այս-  
օրուան արեւմտահայ բարբառին։ Եթէ ու-  
նենայինք արտասահմանի Հայերուս հա-  
մար լեզուական կեզրոնական կաճառ  
մը (ինչպէս որ Հայուսան ունի առեւե-

լահայ բարբառին համար), այն ատեն առանց կասկածի Պազիկեանի Լեզուն պիտի ընդունուէր որպէս հասարակաց հիմ՝ արեւմտահայ բարբառին համար:

Ո՞վ էր սակայն Ղաղթկեան։ Միիրա-  
րեան մը։ (Ես կրնայի ողջերէն ալ յիշել  
այնպիսի Հայրեր, որոնք կը բալեն մեծն  
Ղաղթկեանի ճամբէն, բայց ըսի, թէ չեմ  
ուզեր անձնականութեան երթալ)։ Հատեւա-  
բար անտեղի կը գտնեմ հոս հոն երեւցած  
հարուածները Միիթարեաններու դէմ։ Կան  
գրաբարի ձեւեր, որոնք աշխարհաբարի մէջ  
շատոնց ստացած են բաղաքացիական իրա-  
ւունք, ինչպէս ունինք օտար բառեր ալ,  
որոնք հայացած են զարերէ ի վեր։ Պա-  
րապ աշխատանք պիտի ըլլար՝ զոտ աշ-  
խարհաբար զրելու յաւակնութեամբ ուղ-  
ղագրական և քերականական սխալներու  
մէջ իյնալ։ Միայն ժողովուրդն է, որ ժա-  
մանակի ընթացքին նոր ձեւ և կազապար  
կու տայ իր խօսած լեզուին։ Բոլնազրօսիկ  
փոփոխութիւններ՝ ծիծագելի կը դառնան։  
Նոր պատմութենէն առնելով յիշեմ նշա-  
նաւոր ազգային գործիչ Մինաս Զերազը՝  
հանգուցեալ մը՝ որ իր երիտասարդ տա-  
րիներուն կը զործածէր հայրի, մայրի  
ձեւերը՝ հօր և մօր բառերուն տեղ, գրա-  
բար ըլլալնուն համար։ Բայց տեսնելով,  
որ ժողովուրդն «աշխարհաբարացուցած» է  
հօրն ու մօր բառերը, ինըն ալ սկսաւ  
վերստին այդ գեղեցիկ և ժողովրդական  
ձեւով զրել։

Այս բոլորն ըստի չեմ ուզեր վենե-  
տիկի կամ վիեննայի պաշտպան փաս-  
տաբանն ըլլալ, բանի որ կայ Միխիթա-  
րեաններու մէջ պղտիկ խումբ մը, որ դեռ  
եւս կը յամառի ո՞չ - ժողովրդական աշ-  
խարհաբարով մը գրելու։ Շատ ճիշդ կ'ըսէ  
Հ. Թումանան իր վերոյիշեալ յօդուածին  
մէջ. «Եւ ի՞նչ զարմանք կամ ո՞րքան վնաս  
կրնայ համարուիլ՝ եթէ մեր մէջ գտնուին  
մէկ երկու - ո՞չ աւելի - զրաբարի գանձե-  
րով սնած մտքեր, որոնք սկզբունքով չու-  
զեն համակերպի մեր լեզուի սեպհական  
կազմ ու յստակաբանութիւնը աղճատող  
(\*) բառերու և բանաձեւերու։ Անոնք բա-

ցառութիւն են սակայն, և չե՞ն կրնար  
ներկայացընել Միաբանութեանս բնդհա-  
նուր արդիիական ըմբռնումը » :

Եւ սակայն ես պիտի թելազրէի «Բազմավէպ»ի խմբագրութեան, որ միատարր մաքուր աշխարհաբար ոճի ուշազրութիւն դարձնէր, որպէսզի տեղի չտրուէր սխալ կարծիքի, թէ Միսիթարեանները ետ մնացած են աշխարհաբարի մէջ։ Առկէ վեստ պիտի չգար՝ այլ միայն շահ, քանի որ «Բազմավէպ» կարդացողներու թիւը զգաւլապէս պիտի բարձրանար։

Ակադեմիական պատմություն, 1 դեկտ. 1937

ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆ ԵՐՈՒՆ

Առանց շնորհապարտ գդացումի չէր որ զե-  
տեղացինք հոս Յակոբ - Գրիգորի տոլերու, որոնք  
ինչքան ազնիւ, նոյնքան ուղիղ են ձշգումին  
մէջ Միհիթարեաններուս դիրքին աշխարհաբա-  
րին հանդէպ:

Այս առելթով ներուի մեզի աւ յայտարարել  
թէ անսակղի էր գանգասան ու մեղադրանքը անոնց՝  
որ Միթթարեան անշատի մը աշխարհաբարեին  
սեփական և բոլորովին եղակի ոճն ու դրու-  
թիւնը ուղեցին ընդհանուրին վերագրել:

Հարկ չենք տեսներ վաստակ բարձրություն ունեցած թարեաններուն մատուցած անդին ծառայութեան աշխարհաբարի կազմութեան և հետագա տէղարդացման համար, ուղղամիտ ուսումնասէր ներուն կը թողունք քննել Միսիթար Աքքաջօր քերականութենէն սկսեալ (1727) մինչեւ մեր Հայրեառ ձեռքով մեր ազգին մէջ հիմնուած աշխարհաբար առաջին պարբերական հրատարակութեանները, ինչպէս «Տարեգրուրին որ է Յիշատակարան» (1799-1802), «Եղանակ Բիշագանդեան Բազմավիկ» (1803-1820), «Յիշատակարան» (1807-1808), «Դիտակ Բիշագանդեան» (1812-1816) և հուսկ «Բազմավիկ» (1843-1938) որ իր առաջին տարբեէն սկսած է աշխարհաբարի մաքրութեան, կերպաւորման յատուկ աշխատանք, և թէ ինչպէս Հ. Արսէն Ղազիկեան միջազգային գրական հրաշակերաններուն իր գասական թարգմանութեաններով մեր աշխարհաբարը բարձրացուց քննարերգակ ու դիւցազներ-

գակ քերմութեան չնորհալի, պէրճ, զմեմ  
ու պանծալի լեզուի, և իրեն հետ իր տաղան-  
դաւոր բանաստեղծ աշակերտը Դանիէլ Վարու-  
ժան՝ որ մէզի կը պարսի իր հանդիսաւոր, հա-  
յուսակ և բարձրաբանդակ աշխարհաբարը:

Գալով այն թէ լազգանքին թէ «Բազմավէպ»ի  
խմբագրութիւնը ուշ դարձնելու է «միատարր  
մարդու աշխարհաբար ոճի», անշուշտ քերա-  
կանական - լեզուական մասին է ակնարկը, և  
հարկ չկայ ըսել թէ սկիզբեն ի վեր այդ եղած  
է անոր սկզբունքն և ուղղութիւնը, որուն հետ  
զուգընթաց յարգած է նաև ուրիշ սկզբունք  
մ'ալ նոյնքան ուղիղ և արդար, այն է՝ յարգել  
խրաքանչիւր հեղինակի սեփական լեզուն և ոճը:

Եւ ձիշո հեղինակի աղասութեան յարդանքի գործում էր որ վերեւ հրատարակեցինք, ինչպէս հրատարակած ենք նախապէս շատ անդամ, բազմադիմուն բանասէր Հ. Վարդան Վ. ի յօդուածը, ուր եթէ հիմնական կէտեր և շատ մը ձեւեր բացարձակապէս սեփական են իրեն և իրեն միայն, և հիմնովին անհաշտ և անընդունելի այսօրուան ձեւուած, չափուած և կերպաւորուած մեր հասարակաց առոյգ և ծաղկաց ասակ աշխարհաբարէն, մասնաւորապէս հոլովումներու և ձայնաւորներու փոփոխութեան հարցերը, սակայն միւս կողմէն կը խոստովանինք թէ միեւնոյն յօդուածին մէջ շատ արդար և հիմնական սրբագրութիւններ կան մեր մամուլի աշխարհաբարէն մէջ ադխատօրէն սպրդած